

կը զգան: Մանչուս՝ Ապրէսի՝ վտանգաւոր Տիւն- գուծեան առթիւ կ'իմացուի, եւ ծնոցը կ'ուխանն շնան կտարարել զաւակաց փափագը: Ինչ ալ կայ իր մտանն, ուրիշ այնչափ նոյնորինակ դէպքեր եղած են, երկուքին մէջ ազգէք ոչ «արիւն» կայ եւ ոչ՝ մեռսն: Արդէն զիւրիւր երեքն ալ նշանաւորը կ'որհնէ, եկեղ. իշխանութեան աւազնի ատենն ալ թոյլաուութեան թուղթ կու սայ: Բայց իբր աղջկան շերտի՝ Տորեգոր ա խնամակալին Տարուին չի գար, որ աղքէն ուրիշ փեսայու մ'որոշած է: Ցեղեկագիր մը բարձրացոյն իշխանութեան, եւ կու գայ ազգէքը: Ապրէսի Տայրն եւ ուրիշներ կ'աշխատին ու կը վտաննն ինքքը, բայց ի զուր, Տարուին ելած է՝ «ՆՏա» է: Աղջիկը գրեթէ բռնի կը նշանեն միւսին, սորան ալ միւսի մը. եւ Տարուանիցը կը սկսի, ելքը սայտն է՝ նոյն զիշեր շերտի գետին մէջն է անչափ, երկրորդ օրը Ապրէս իմանալով իրողութիւնը՝ խելագար, Լուս կրնար վերջ աւարտել: Բայց Տեղեկուկ շարունակած է, քանի որ խելագար Ապրէս նոր կին մը կը թողու, որ ժամանակին սոյալ մ'ալ կը ծնայն: Խելագարը ապրինով նոյն վիճակի մէջ է եւ թափառական: Իսկ կինը՝ Տայածուած ու առուած անցքներէն կը միարձեք վերջագետ սյուզը մը Տեա: Բայց Տարկու երկուքին չի կրնար Տարուին առլ անուանութեան (— Թէեւ, կը յաւելու Տեղեկուկ, ուրիշներու թոյլաուութիւն եղած է այսպէս դէպքի մէջ. —), եւ ահա ելք մը կը դառուի, ելլել զիւրէն, Յունաց եկեղեցին դիմել եւն: Ահա Մամիկանանի պատկերին եակն աները: — Ահար լու գրեթէ է, Տեապարտութեան կը կարգացուի, եւ պայծառ գաղափար մը կ'ուսնենանք զիւրացոյն կենաց, սովորութեանց, բնութեան ան նախապարտմանց՝ Պանս զիւրական վազն ու ոճը՝ ի Տարկէ իտակցութեանց մէջ՝ շանացած է ճշդութեամբ ներկայացընել, եւ այս կողմանէ ալ գոյութեան արժանին է: Բայց իւր՝ Տեղեկուկին՝ բուն գրուար լեզուն շատ խիստ գունով արեւելեան բարբառ մին է, զոր գծուարու կրնայ Տասկենայ արեւմտեանց մեծ մարտ:

44. «Յնդիկագիր», Աշտարիւմ Ընդերս- Թեան Ձեռնարկայ հասարակութեան 1896թ.: Փոքրիկ տեարակ մը, տեղեկագիր ինչպէս խորագիրն ալ կ'ըսէ, յիշեալ մարտարկան ձեռնարկութեան այս շքրձանին, Սիկըը (էջ 1—4) համառու ներածական տեղեկութիւն մը կայ ընկերութեան այս Գ. շքրձանին մէջ աննեցած գործունէութեան մասին՝ օտարագրուած նոյն ընկերութեան վարչական խորհրդը: Եւ՝ կը յայտարարէ այլեւայլ անուանական ցումներ՝ նուիրատութեանց, Տայագիր, ճանապարհատարիկ եւն բաժնիներով: (էջ 5—10), ինչպէս նաեւ բժշկական անուանական տեղեկագրով մը Տոկա: — Գեկու. ամիսներու (էջ 13): Ցեարակը կ'աւարտի նոյն ընկերութեան ասորեկան հայունեղանքը (էջ 14—5): Աշքատականով ընկերութիւնը նոյն շքրձանին մուտք աննեցած է 24.721 ղԷ. (ձեռնար 33էն), զոր գործածած է իւր նպատակին համախառն գլխաւորարար Տայագիր, ճանապարհատարիկ ու գործի գրամագլխայ, Պատրաստ գրամ կը մնայ ընկերութեան ձեռքը՝ նոր հաշուի անցընելու՝ 2656 ղԷ.:

ԱՂԳՈՅԻՆ ԹԻՐԹԵՐԷ ԹՈՂԿԷՓՈՒՆՉ

1. Բարձր շքանշաններով պատուուած ազգայնք: —
2. Բարձրագոյնընդ: — 3. Բանասիր — նոր պարբերագիր մը: — 4. Չամբ մը Փոքրիկի Միւլիքի գնորդանարն վրայ: — 5. Տեղեկագիր Ազգ. հրատարակողի ձեռնարկ: — 6. Լազարանի ճանարան Արեւելեան Լեզուաց:

1. Բարձր շքանշաններով պարտած ազգայնք: Ուրախութեամբ կը կարգանք Կ. Պոլսոյ ամուսնին մէջ թէ Աւետ: Արժեք փոշա Ցատեան՝ ճանաչու գաղկու. Մէնիտիլ, ի աւաղին կարգի նշանին արժանացած է: — Նմանապէս Աւետ՝ Պարբերել էՔ. Նարասնիկեան պատուուած է մեծապէս գաղղիական կառավարութեան Պատուոյ Լէգէոնի Com-mandeurի ասորձանու: Մեր ջերմ սերտակցութիւնն ու շնորհատրութիւնն այս հանրածածկ մեծապատիւ անձնաւորութեանց:

2. Բարձրագոյնընդ: — «Ղուսայի» վերջին թուին մէջ (1899 զիրք Ա. էջ 291) «մի նոր բարեգործութիւն, անուամբ կը կարգանք մեծաբանակ պարեկատրութեան մ'ուրբախել լուրք, ուրան զիցառն» օրինակելի մեծանձնութեանն աւելի նախանձելի համառութեամբ՝ ծածկուած մեղահամած է: «Կարծիք զարգացողի եւ Տիֆլիսի վարչական մի յարեղի Պարան, որ իրաւունք չէ ստան մեզ իւր անուրք հաշակիլ Բօսթօրի արկին իւր ունեցած բրդէ ու հիւսնութեան գործարարն, մտ 40.000 ու. արժողութեամբ նուիրել Կ. Պոլսի Ս. Փոքրեան Ազգ. Լիւսնորանոցի սրբանոցին այն պայմանով, որ Լիւսնորանոցի վարչութիւնը այդ գործարարը բանեցընելով՝ արգիւնքի մի մասը գործ դնէ իւր սրբանոցի զաճանութեան վերայ. իսկ մի մասը տանէ տարի յետ պահանջ Տիֆլիսի մի անձամ՝ այդ գրամով սրբանոցի աններէն մէկին Եւրոպա ուղարկել գործարարի ճանաչուութեան մէջ կառարեկարգութեան համար, որը վերադառնալով՝ պիտի ծառայէ նոյն գործարարանմ», Այս առաջարկութեան Կ. Պոլսոյ խառն ժողովը շնորհակալութեամբ ընդունելով՝ ինչպէս կը շարունակէ յարգուածը՝ գործարարի յանձնման գործողութիւնները կառարեկու իրայն կ'արժմ:

Այսպիսի օրինակելի բարեգործութիւն մը՝ մանաւանդ արեւմտեան Լայուս մը կողմանէ՝ շննք կրնար պարտ ու պատշաճ յարգանք եւ ուրախութեամբ հրատարակել հրատարիլ, որչափ աղջաւինք սրտանց արմուտարտ պարգեւատուին ա նուան անձանութ մնալուն՝ սորուն օրինակին շատերուն հետեւելը անանքն՝ մանաւանդ այս խելճ ժամանակներս փափագելի էր անշուշտ:

3. Բանասիր — նոր գորբերգիլ մը: Այնչափ աւելի մեծ օւրախութեամբ սղջունեցիկը «Բանասիր», ծնանիլն աւետաղ ճանուցումն, որչափ մինչեւ հիմայ կրնանք բուկ՝ նոյն ուղղութիւնն բուժող պարբերագիր մ'աննեցած շննք: Այլ, աննեցած հայ մամուլն լիզարարութեան մէջ, նաեւ քննակալին մէջ՝ իւր ներկայացուցիլ: Բայց շունեցող յայտմ՝ զուս հնարական-պատմական-լիզարարական-քննական թերթի մը: Այս պակասն ահա պիտի լեցընէ «Բանասիրը», որ Պարսի պիտի հրատարակուի խմբագրապետութեանը Պարան Կ. Յ.

Բասմաձեանի եւ աշխատասիրութեամբ սպառչին եւ օտար արեւելազիտաց: Բոլոր ասանք որ "Բասմաձեան" իւր նպատակն անձամբ մեր ստանալը պարզէ: "Բասմաձեան" պիտի հրատարակէ մեր սպառչին Տնտեսութեան, պատմութեան եւ մասնաճարակութեան վերաբերեալ հետազոտութիւններ: Պիտի տայ թարգմանութիւններ ու քաղաւածքներ հայերէն, ասորական, պարսկական, շոշաւան բեւեւազարաց եւ այլ արձանագրութեանց այն մասերէն՝ ուր մեր սպառչին եւ երկրին նկատմամբ տեղեկութիւններ կամ թէ՛ անտարբարութիւններ կան: Պիտի զբաղէ բնիկ պատմական ինչդիրներով, հետազոտելով մեր նախնեաց եւ օտար մասնաճարակութիւններ: Պիտի ջննէ մեր մասնաճարակ բնագիրներն եւ այլեւայլ հայերէն ձեւագիրներ: Պիտի հրատարակէ լեզուաբանական եւ ասորագրանական նիւթոց վրայ աւուճասիրութիւններ. . . տեղեկութիւն պիտի տայ արեւմտեան եւրոպոյի զգեստաւոր մասնաճարակաց մէջ պահուած հայերէն ձեւագրաց մասին, հանդիւրձ անոց կատարեալ ցուցակներովը եւնոյ, Տորակոյս շէպ: "Բասմաձեան" պիտի ջննէ նաեւ այն ամէն բանասիրական նոր հրատարակութիւնները: Եր պիտի զբոսի իրեն:

Ահաւասիկ գործունեութիւն մը, որ ձեռնով հանդերձ մասնագիտական սահմանի մէջ՝ իւր բազմակողմնեութեամբ, ասորական շունչից՝ պիտի գոհացնէ լեզվին իւր ընթերցողներն: Բասմաձեան ասորներէ ի վեր գրական հրատարակը կը գանուի գրելով այլեւայլ թերթներու մէջ բազմահմուտ աւուճասիրութիւններ, ըստ այսմ՝ ծանօթ անձնաւորութիւն մըն է աւուճասիրան աշխարհին, բայց "Բասմաձեան" ակնէ երաշխաւորութիւն ասանքն է նմարագրին բեւեւազարակեանց՝ մասնաճարակ ասորականներուն եւ լեզուագիտութեան մասին սենցամ խորունկ հմտութիւնն:

Եթէ ցաւալի բան մը կայ՝ անշուշտ այն որդուճն է որով "Բասմաձեան" թէ՛ եւ. առ այսմ՝ վիճաբարութեամբ լոյս պիտի տեսնէ. ինչպէս ժամանակին Ե. Բիւզանդացոյնի "Քննասերը", եւ այլ Պարսկ լոյս տեսած փոքրիկ հրատարակութիւններ. ասորակոյս շունչից՝ ասով թերթն իւր վարկէն պիտի շուռժէ, ասկայն ասով իւր ընթերցողաց թիւը շատ նուազ պիտի գտնէ, թէրթը միայն աւուճասիրանց վերապահելով՝ քան եթէ գրեզգիտի սպառչութեամբ բերանս գար, որովհետեւ այն ասեւ սպառչին աւուճաստեննչ միջին դասակարգին ալ գիւրբամաշտելի կ'ըլլար: Սակայն շէնք կրտսը գրպարն Բասմաձեան մեզ պարբի, "քանի որ զոտ բանակիրաւ թերթ մը չէ կրնար տակաւին պահել սպառչին ընդհանրութիւնն այլ գիտականը միայն": — Կը մայրենիք որ "Բասմաձեան" ինչպէս կը վայելէ լոյս պիտի լուրջ թերթի մը՝ լաւ ընդունելութիւն գտնէ աւուճասիրան աշխարհին մէջ, եւ բաժանորդաց ստուար թիւով մը՝ սպառչողքն իւր յարատեւութիւնը: Չմտունաց բնույթ որ "Բասմաձեան", ասորին շորս անձամբ լոյս պիտի տեսնէ առ նուազ 100 րիւնան հասարակ մը. բաժանորդականքն է ասորկան 20 Փր. իւրոքանչիւր գիրքը՝ 6 Փր. կ'արժէ: Հասցեն է Basmadjian, 112, Boulevard Rochechouart, Paris.

4. Պոլ մը Փերլերի Միւլլերէ բերելովն իւր, Ամսուաց յիշատակ մըն է, որը կը մատուցանէ Հեղինակի Պր. Ա. Յ. Բասմաձեան հանգուցեալ Հայերէնագիտութեան Ռուսացապետի՝ յանուն հայ բանասիրութեան: Այս "Պոստը" որ առանձին 16 իրեն մեծագիւր տեսարկով մը հրատարակ կ'ընէ՝ նաեւ "Բասմաձեան" մէջ (Հ. ար. ԿՊՄ) լոյս տեսած ըլլալով կը շատասանք հաս ծանադանելով միայն: Յետարկին եղբայրան է "հրատարակ հանել Ռուսաց. Փր. Միւլլերի" Հեղինակին հետ սենցամ հանդիս թիւղեպարսկութեան, թիւղեպարսկութեան՝ որ անշուշտ իւր արժէքն ունի, քիչ թէ շատ, հայ բանասիրութեան համար, Կամակները, թիւղե 13՝ կը կանխէ անմտաց Ռուսացապետին մէկ վերջ կենսագրականը, որ կը շօշափէ գրթի՛ն մեծաւ մասամբ անոր գրական գործունեութիւնը:

5. Տեղիւնիք Ալք. Հիւսիսեանցի Չիւրաբէյ, քանի ժ'որ յաւուլ Չիւրաբէյ Սպ. Հիւսիսեանցին 1897 Պիսիս. մինչեւ ցլեթը 1898 Նոյի տեղեկագիրն բնագրեանց որմ կը քաղենք հետեւեալ հետազոտականութեանը: 1. Հարաբարութեան ձեւագր. գանձուած է 20427.25: 2. Խնամակալութեանց ձեւագր. 17250.50: 3. Նուր. 4172.25: 4. Այլեւունեք նուր. 1728.50: 5. Հարաբարութեան նուր. 709.50: 6 Փոխան ծաղկեփունջի եղած նուրերն. 1562: 7. Չիւրաբէյի թերթերն եւ ուրիշ վիճակներէ հանդանոցան. 21168.50 շտաշուլով կրը պարեն, մեղէն, զգեստեղէն բաշտուած պարզեւները:

Սակայն ասանք կամաւոր նուրերն են, որոնց վրայ թէ՛ յաւելունք տեղեկագրին շորբորք երեսին վրայ ընդհանուր հաշուին ներկայացուցած հասոյթներն: Իհնադանոցն եկամտու կ'ունենայ իրը 260830.75 գահական (մէծաբը 33 ղըշ. հաշուելով):

Այս ամէն թուերն կը տեսնուի թէ Չիւրաբէյից մը գիտեն իրենց բարբարական շինութիւններն հաստատուն պահել եւ քանի քանի քաղաքներ արբեք կրնան եւ պէտք են օրինակ առնուլ Չիւրաբէյի՝ անկէ ակնէ բազմութիւ հայ սպառնալուութիւն մ'ունենալով եւ քուլք նաեւ ընկերական բարբարոյն գրից մէջ գանուելով հանդերս:

Հիւսիսեանցը դարձնած է 725 հոգի, որոնցմէ 658ն սպգու հայ, մնացեալներն՝ լատին, յոյն, մահճատական, հրեայ եւն. 658էն ալ 545ն այր կը 113ը կին են: Ապաքրեան են ընդ ամենը 624 հոգի. մեռած 65. գեռ դարձանուող՝ 36 հոգի: Բաց աստի դարձանուած են 2000՝ շափ այցեն հիւսիսեանց: Բժշկաց 7 հոգիէ բաղկացեալ խումբին մէջ, որ անուարար եւ մեծանունութեամբ մը կը պաշտանավարեն՝ մեծամասնութիւնը կը կազմեն յոյները (թուով 4 անուաններն հետեւը չեն լոյս) — Հոգաբարձութիւնն որ պաշտօնը ստանձնած միջոցին՝ հիւսիսեանցը դարձանական սպառչայ մէջ զտաւ՝ կ'արտը եղաւ ոչ միայն 48.717/1, գահական բացը ծածկել այլ նաեւ 3776/1, գահական աւելորնը: Ամենէն վերջը դրուած է ասորկան հաշուեկշիւը:

Հոռ ներուէ մեզ փոքրիկ դիտարութիւն մը : Միթէ մարդուս արժանապատուութեան Տակաւակ չէ՞ բաժնել զինքը երկու տեւի՞ այն անուանակուածութիւններով զոր կու տանք սովորաբար սքանչանստնոց, եւ այն՞ առ պակասութեան ամէն աշունոց տարբեր անուանալ : Անշուշտ ճաշակի ինչդիւր է. բայց սիթէ աղեղն խորթ չէ՞ բուէ (տեղեկագիր՝ էջ 3, «Ինամուս Տիւնդոններ») Տիւնդոց թուղին Տամար ուս՝ 545, էջ՝ 118 : Որչափ աւելի ազնիւ բացատրութեամբ կարելի է նոյն թուերը բաժնել ըստ սյա՞մ՝ այ՞ 545, էջ՝ 113 եւն :

6. Լազարեան Ճեմարան Արեւելեան Լիւրոց : Երանթ է որ հանգուցեալ Ռուսցապետն Սկր. Ե. Լմին ուսումնական (աղագրական) նպատակաց յատկացուած էր իւր 10.000 աւերի անձեանմանի զբանալու մը՝ Լազարեան Ճեմարանին արամարութեան տակ : Արդ՝ Լազարեան Ճեմարանի Արեւելեան լեզուաց՝ այսօր կը Տիւնդոցի նոյն «Լմինեան աղագրական դրամագրութիւն» ուսեւերէն կանոնագրութիւնն եւ անոր հայերէն թարգմանութիւնը. կանոնագրութիւն մը՝ որ ստորագրուած էր 1893ի 27 Փետրուարի Բարբաղդոյն Հրամանին Տիման վրայ՝ Մարտ 1ին պետական գարտուցաբ՝ Ազգ. Լուսուորութեան նախարար Խան Պեղանալեան, որով եւ «Լմինեան ազգ. Ժողովածու» անուամբ՝ աղագրական երկատիրութիւններ պիտի Տրատարուին :

Յանձնաժողովն կամ Ժողովածուի խմբագրութիւնն, որ Պրոֆ. Ա. Միլլեր, Պրոֆ. Թ. Արոյ, Պրոֆ. Գր. Խալաթեան, Լազարեան Ճեմարանին Ռուսցապետներէն կազմուած է՝ կը հրատարակ այսու եւ բովանդակ բանասերները մասնակցելու եւ իրենց երկատիրութեամբը՝ որչափ եւ ծառայող փոքր ալ ըլլան տանիք՝ աշխատակցելու «Լմինեան ազգ. Ժողովածու»ին : Կանոնագրութիւնն՝ երկու մասի կը բաժնուի. նախ՝ դրամագրիկն զործարարութեան կանոնագրութիւնն եւ երկրորդ՝ «Ժողովածու» կանոնակցելու պայմանները, որոնք աշխարհը նախատեսութեամբ հաստատուած են խմբագրութեան կազմանէ : Երկուքն ալ կը քաղնիք համառօտի գրչուար կէտերը :

Ա. Կանոնագրութիւն՝ 1. Ռուսցապ. Լմինի կտակով 10.000 ա. գումարը, որ Պետական Բանկի Մոսկուայի գրասենեակը պահեցեալ գրուած է՝ գրամագրութի կը կազմուի յանուն նորին Լմինի, որուն կեանուալը 2. պիտի գործածուի Տայ աղագրութեան եւ Ժողովրդական դրամագրութեան վերաբերեալ ուշադրութեան արժանի ժողովածուներուն, նիւթերու եւն, Տրատարութեան : 3. Այս տպագրուելիք ժողովածուները, կամ առանձին գրուածքներ՝ պէտք են գիտնական ծանակութիւն ունենան եւ վերաբերին նոյն ագիտութեան՝ բառիս ընդարձակ ստամբ, ուրննն եւ Հայոց հասարակին, Տնութեանց, պատմութեան, լեզուին եւն. որոնք տարակապ չկայ՝ կը նուիրուին Լմինի յիշատակին : 4. Երկատիրութիւնը պէտք են գրուած ըլլալ նոյնի լեզուաւ, բայց կարելի է եւ ուսեւերէն լեզուաւ Տրատարակել գրուածքներ թէ՛ ժայն գիտնական կարեւորութիւն ունենան. 5. ստոյց

Տրատարութիւնը կը յանձնուի Արեւել. Լեզ. Լազ. Ճեմարանի Մասնագրական դատարաններու խորհրդին, որ կ'ընտրէ 6. իւր անդամներուն մէջէն յանձնաժողով մը, եւ որ կը ստանձնէ Տրատարութեան գործին մերձաւոր ստորեւորութիւնը : 7. Յանձնաժողովը շնայու եւ կարելայն չափ յանձնէ ձեւեարկել Տրատարութեանց ըստ § 2ի կրնայ եւ Ռուսաց, Յանգալ եւ Պարսից Հայաստանի մերթ ընդ մերթ ուսումնական ուղեւորութիւններ (excursion) կատարել առ կէն : 8. Յանձնաժողովը թէ Տրատարութեան Տամար ուղարկուելիք աշխատութիւններու եւ թէ կազմակերպուելիք ուղեւորութեանց մասին պէտք է յառաջընէ քաղաքացի եւ անագործ մէջ յայտարարութիւն դնէ : 9. Հրատարակութեանց գլխաւորներն շահուած դրամին մէկ մասը՝ կը պակեցցուի Տիւնդոցի դրամագրութիւն, միւսը տպագրութեան պիտուներն եւ այլ ծախքերը ծածկելու : 10. Մասնագրական դատարաններու խորհուրդն եւ Լազարեան Ճեմարանին վարչութիւնը՝ կարող են անակալով պարագայից բերմամբ՝ վերլոյնեալ ըլլալ պայմաններուն պահպանութեամբ՝ յանձնել Տրատարակութեանց ստորեւորութեան իրաւունքը Պետերբուրգի Համալսարանի Արեւել. Լեզ. Ֆակուտեանի :

Բ. Աշխատակցելու պայմանները : 1. «Լմին» Ազգ. Ժողովածուի խմբագրութեան ուղարկուած գրութիւնը չնայելով ծաւալին՝ եթէ համապատասխան ըլլան «ժողովածու»ի ծրարքին կը տպագրուին Տեղեկակց ստորագրութեամբ : 2. Աշխատախորհրդը իւր վարձք կը ստանան իրենց յարուածներէն 25—50 արտադրող օրինակ : 3. Եթէ չըլլա թերթէ աւելի ծաւալ ունեցող գրուածք ըլլայ՝ խմբագրութիւնը կը նուիրէ 50—150 օրինակ նոյն աշխատութիւնէն եւ «ժողովածու»ի նոյն Տատարութեան օրինակը : 4. Արտատպ օրինակներուն փոխարէն՝ Տեղեկակց կրնան Լմինեան աղագրական Տրատարութիւններ կամ նոյն իսկ Լմինի երկատիրութիւններ ալ խնդրել՝ տպագրութեան եւ թղթի արժեքին համապատասխան : 5. 20—25 եւ աւելի թերթ թռնող երկատիրութեանց Տրատարութիւնն կարող է եւ ինքնին Տեղեկակցին յանձնուիլ, ձեւագրել ընտելէն ետեւ : 6. Աշխատախորհրդէն ալ գումարն յատկացնելով : 6. Աշխատախորհրդինց ալ պէտք են գրուած ըլլալ կանոնաւոր եւ մարտը, զիւրքնէն զորով, մեծ թերթերու վրայ (ուսանողով) : 7. Այսին մէկ Երեւոյ : 7. Խմբագրութիւնը կրնայ օգտուիլ մասաւր կամ անբոլորապէս գրուածքներէն, ստանք 8. Եթէ գրուածքներն աղագրական գտաւին՝ ըստ կարելայն ուղակուելով կը գարձուին Տեղեկակց եւն :

Մեծամեծ գիւրութիւններ կը մատուցուին առով բանտարաց, եւ տարակապ չունինք՝ ստանցով օգտուելի գիտող շատեր պիտի յանուին, որով եւ հանգուցեալ Լմինի յիշատակին անմոռոց պիտի մնայ Տայ դրամագրութեան մէջ քաղաքի զ զարս, մանաւանդ որ խմբագրութիւնն սերով կ'ընտանի «մանր ու խոշոր աղագրական հասարածներ նաեւ առանց կարգի եւ դատարարութեան . . . համ' ինչիք Ժողովրդական բանաւոր գրականու-

Թեան զանազան տեսակեաներից (երգեր — ցանկայի և ձայնադրած — հեքեաթներ, առասպելներ, հաներուկներ, գառառական բառեր), նոյն բովանդակութեամբ հին հայ գրչադրեր, կամ նոյառնից քաղուած յիշատակարաններ, ժողովրդական կեանքին վերաբերեալ վիճակագրական տեղեկութիւններ, աղիւստներ, պատկերներ, լուսանկարներ, քարտէշներ», եւն եւն: Դի.Պ.Ղ.՝ Rédaction de la «Collection Ethnographique d'Emin», Institut Lazareff des Langues Orientales, à Moscou (Russie).



ՔԵՂԵՔԵՐԱՆ ՏԵՍՈՒԹԻՄ

Վեհնա, 27 Փետրուար 1899:

Բաղաբական արձախրքն այս ամսուն մէջ անսովոր սաստկութեամբ մը դորդեց քաղաքական աշխարհը: Արդեօք ծմնուան ազդեցութեամբն է, որ այնչափ սաստկութեամբ ճարակեցաւ, ոմանց բնական այլոց գերբնական (!) մահ բերելով չենք գիտեր: Յուսանք թէ տարւոյս մէջ նմանն այլ եւս չենք տեսներ, թէ եւ Madame de Thèbes Գաղղիոյ աստեղամայ մարգարէն տարւոյս մանասանդ վերջին ամիսներուն նամար ահաւոր եւ դողբեցուցիչ պատահարաց գուշակութիւններ կ'ընէ:

Անգղիա: Գաղղիոյ ներքին խռովութեանց եւ երկպառակութեանց շնորհիւ շատ տկարաց ինքնապաշտպանութեան ծանօթութենէն օգուտ քաղելով գաղղիական շահուց ակնածութիւնն ունենալու հարկը չի նշմարեր: Անցեալ տարւոյ վերջերն էր յաջողած էր Գաղղիացիքն Փաշոդայէ ճամբայ հանելու, հիմայ ալ նոյն կերպով խափանած է Գաղղիոյ եւ Օմանի Սուլթանին մէջ դրուած դաշնագրութիւնն, որով Գաղղիոյ կը տրուէր Մազկատ ծովագերեայ քաղաքն իբր ածխոյ նաւահանգիստ: Անգղիական նաւատորմին հրամանատարը սպառնացած էր որ եթէ մինչեւ կէստուան 3^{րդ} ժամը Սուլթանը իր նաւատորմին չի գար եւ դաշնագիրն յանձնէր՝ քաղաքը կը ուճակոծէ. այս սպառնալիքն որ կատարուաւ ըլլալէ շատ հեռու էր, ազդեց. դաշնագիրը չնջուեցաւ եւ Գաղղիա կրնայ այժմ՝ վեր ստիպարութեամբն յարուցած անկորդ քաղաքական խռովութեանց պտղովն զուար-

ճանալ: Անգղիա միս կողմանէն ալ անգործ չի կենար. զինուորաց թիւն իբր 17.000 նորընտիրներով կ'անցընէ, անծուխ վառող կը հոգայ եւ քանի մը միլիոն փամփուշտ կը պատրաստէ:

Առաւորիա-Հռոմագրիա: Ինչպէս գուշակած էինք վերջին թիւին մէջ՝ նոր քաղուած Պորթրաւան երկար շապրեցաւ, եւ թուն՝ երկաթեայ ձեռքոց՝ առանց շատ ակնածութեան փակեց նոյնը: Գառառական ժողովներն իրենց գործունէութիւնն սկսան, եւ ուր որ Գերմանացիք մեծամասնութիւնը կը կազմեն՝ ընդդէմ § 14ի բողոքել չեն ուզեր հրաժարիլ: Մարիա Իմմակուլատա արքեիդքսուհոյն ման քաղաքականութեան նկատմամբ ազդեցութիւն մը չունեցաւ: Անոր հակառակ Հունագրիա, ուր որ կառավարութեան հակառակ կուսակցութիւնը չնչին փոքրամասնութիւն ըլլալով հանդերձ՝ որ եւ է գործունէութիւն ի դերու հանած էր Բանֆի եւ իւր պաշտօնարանը ստիպուեցան խոնարհիլ եւ քաշակցութիւնը արդինք մը տալ չկարծնալով ի վերջոյ հրաժարիլ: Փրանկ. Յովսէփ կայսրն Կոլուման Սէլի յանձնեց նոր պաշտօնարանին կազմակերպութիւնը, որ քաշակցութիւններով երկու կողմն իրարու հետ միացընելէն ետեւ յաջողեցաւ: Նոր պաշտօնարանին մէջ հին պաշտօնեաներէն երեք հոգի կը պակսին, յորս կը գտնուի եւ Պարոն Դանիէլ հայազգին՝ առեւտրոյ պաշտօնեայն: Անոր հակառակ կը շարունակեն մնալ վեց հին պաշտօնեայք՝ յորս է եւ Լուբաշ հայազգին՝ ելմտից պաշտօնեայն որ այս առթիւ՝ Լեոպոլդոսի կարգին մեծ խաչն ընդունեցաւ:

Բոռագրիա ալ պաշտօնարանի տագնապ մ'անմասա անցուց, թէ եւ խռովութեանց վայն կար: Ստիղով եւ իւր պաշտօնարանն ինկաւ: Փերդինանդ իշխանը պաշտօնարանի նոր կազմակերպութիւնն յանձնեց Գրեկովի, որ յաջողութիւն ունեցաւ ընտրելով ամէն բանէ յառաջ գիտաշույալով ներքին գործոց պաշտօնեայ: — Բուլգարիա մինչ նորածին փոքրիկ իշխանուհոյ մը ծննդեան առթիւ ցեծութեանց մէջ էր եւ հանդիսութեանց յամախութեամբ ալ իւր ուրախութիւնը կը յայտնէր առաւ վշտալիլ եւ ըլլոր հաւատարիմ՝ հպատակաց սիրտը խոր սզով պատող այն